

Թ.

Ի գեղուն ամբոխից սպառազեն նահատակը
Յայգայն սխարսրացուք մինչ ի ծագս աշխարհին,
Եւ զխարտեալ պարս մարդկան ժիր մեղուս ի վատակ
Սրբութեացուք անդ ուր նոճը եւ մայրիք պատառին :
Անդ ուրեմն եւ Յովսէփ եւ Էդբարք մետասան
Լիազիրկ որայից ի խրնդիր խաղացին
Ի կողմանս հեռաւորս ձոխ ավանց նեղութեան
Ուր Ապիս հարկաներ ներկս ի կաւ ջրբարբին,
Եւ ծանր հընճով դարձ արարին :

Ընթա խրոխտ եւ իշո յատղազարդն ի յկաղեայց
Զբըրգանէն ծառն ըստուար մեզ ի կայմ բարձրաբերն,
Ըզկանեփն եւ ըզվուշ ի պարարտ բոց նովտաց,
Զեղեւինս ի կամուրջ կապ երկուց քո Էգերց :

Ժ.

Օ՛ն արիւր երբիցուք, այլ Էդբարք մի կարուստ,
Մի վաճառ խրժողմին տառապեալ ժողովուրդ,
Մի աշաց ծերունայն ի դարձին մեր անտուստ
Սիրայնոյն փոխանակ պատմութեան արիւնուտ,
Այլ բերցուք ըզցորեան գոսկի գասր ըզլերամ
Միտս ազատ արգասանց յամեն ծագս աշխարհաց,
Հիւսեացուք հաշտ սիրովեւ խրնդիւք յամայր ամ
Դրօշ ի գոյն գեղեցիկ բաղդը ազանց համերամ
Զմիտքիսն կնիք գոր Էնն ընտրեաց :

Ընթա ցանց կռտակեալ ըզկոհակարդ գարնան
Եւ ի շամբս եղեգանց փրկիրացիք արբեցեալ .
Դայր Եօրենակ մեր դրօշուց սուրբ հաշտից ծիածան
Ի քո ջուրս յարածամ բող առջեն ըզմաւալ :

ԼԱՄԱՐՏԻՆ .

IX.

Débordement armé des nations trop pleines,
Au souffle de l'aurore envolés les premiers,
Jetons les blonds essaims des familles humaines
Autour des nœuds du cèdre et du tronc des palmiers !
Allons, comme Joseph, comme ses onze frères,
Vers les limons du Nil que labourait Apis,
Trouvant de leurs sillons les moissons trop légères,
S'en allèrent jadis aux terres étrangères
Et revinrent courbés d'épis !

Roule libre, et descends des Alpes étoilées
L'arbre pyramidal pour nous tailler nos mâts,
Et le chanvre et le lin de tes grasses vallées !
Tes sapins sont les ponts qui joignent les climats.

X.

Allons-y, mais sans perdre un frère dans la marche ;
Sans vendre à l'oppresser un peuple gémissant ;
Sans montrer au retour au Dieu du patriarche,
Au lieu d'un fils qu'il aime, une robe de sang !
Rapportons-en le blé, l'or, la laine et la soie,
Avec la liberté, fruit qui germe en tout lieu ;
Et tissons de repos, d'alliance et de joie
L'étendard sympathique où le monde déploie
L'unité, ce blason de Dieu !...

Roule libre, et grossis tes ondes printannières,
Pour écumer d'ivresse autour de tes roseaux ;
Et que les sept couleurs qui teignent nos bannières,
Arc-en-ciel de la paix, serpentent dans tes eaux !

LAMARTINE.

ՍԻՆՏԷՅԻՍԻ ՊԱՐԱՆՈՅԻՆ ԶԲԱՆՅԵՐ :

Փարիզու գլխաւոր լուրերեն մեկն է այս օրերս
Սիւմէյիսի պարանոցին վրայ բացուելու ջրանցքը,
որով Միջերկրականէն շիտակ Կարմիր ծովը,
անկեց այլ Հնդկաստան պիտի երբան նաւերը :
Այս գործողութեան համար երկու հարիւր քառասուն
միլիոն ֆրանքեն աւելի ծախք պիտի ըլլայ
կրսեն : Զրանցքը Աղեքսանդրիայէն ու Գանիքէն
անցնելով՝ Եգիպտոսի այն բարերեր կողմերուն
առուտուրը պիտի աւելցնէ ու բնակչաց հարըստանալուն
պատճառ պիտի ըլլայ :

Այս Սիւմէյի կամ Սիւմէյիսի պարանոց ըստաճը
աւագուտ ցամաք մըն է՝ որով Ափրիկէն Ասիոյ
հետ կըմիանայ : Ատենով Փարաոն ներաւով,
հտքն այլ Պաղոմէոս Եղրայրասէր՝ Եգիպտոսի
բազաւորները՝ ջրանցք մը փորել տուած են եղեր

այն պարանոցին վրայ որ ներոս գետին արեւելեան
ճիւղը անով միանայ Կարմիր ծովուն հետ .
բայց պարանոցին աւազներովը զոցուեր է այն
ջրանցքը, եւ հիմա հազիւ քէ տեղը կերեւնայ : —
Ուրիշ անգամ առիք կունենանք Սիւմէյիսի նոր
ջրանցքին վրայ աւելի ընդարձակ տեղեկութիւն
տալու :

Propriétaire-gérant : A. LACHAT.

Ի ՓԱՐԻԶ, Ի ՏՊԱՐԱՆԻՆ, ՎԱՍԼԷՐԻ :